

ՎԵՐԱԴԱՐՁ

ԴԷՊԻ

«ՄԵՍՐՈՊԵԱՆ ՈՒՂՂԱԳՐՈՒԹԻՒՆ»

Հայաստանի վերջին անկախացումին ասդին (1991), Հայերէն երկու լեզուածիւղերուն՝ Արեւելահայերէնին եւ Արեւմտահայերէնին միջեւ լուրջ՝ եւ անհաշտ մրցակցութիւն մը, թաքուն պայքար մը կարծէք կ'ապրի: Հոգեբանական եւ զգացական:

Հարցը կը մեկնի անշուշտ Մեսրոպեան եւ «Արեղեանական» կոչուած ուղղագրութեան հանդիպումին, բախումին: Մէկը Դասական՝ շուրջ 1600 տարեկան, միւսը նոր՝ 70–80 տարեկան:

Սովետական Հայաստանի 1922ի պատմութեան մէկ էջը կը վկայէ, որ Մարտ 4ին, համայնավար կառավարութիւնը՝ իր յատուկ մէկ հրամանագիրով Հայերէն Լեզուի «նոր ուղղագրութիւն մը» պարտադրեց հայրենաբնակ մեր ժողովուրդին:

Այդ ժուականէն ասդին, «նոր ուղղագրութիւնը» ընդարձակ փոս մը ստեղծեց Սփիւռքի եւ Հայաստանի միջեւ: Ժամանակին, հայագէտ դէմքեր՝ Ստ. Մալիսասեանց, Հր. Աճառեան, Ա. Զօպանեան, Հայր Գաբրիէլ Նահապետեան, Հայր Վարդան Հացունի, Հայր Արսէն Ղաղիկեան, Հայր Ներսէս Ակինեան, Շաւարշ Նարդունի, Հայր Եղիսա Փէջիկեան, Հայր Ներսէս Տէր-Ներսէսեան եւ ուրիշ բազմաթիւ հայերէնագէտ մտաւորականներ, գիրքերով եւ յօդուածներով գիտականօրէն եւ հիմնաւորապէս քննադատեցին ու մերժեցին այդ «նոր Ուղղագրութեան» այլանդակութիւնները եւ հակատրամաբանական սկզբունքները:

Դժբախտաբար, այդ նոր ուղղագրութեամբ ստեղծուեցաւ այնպիսի գրաւոր հայերէն մը, որ նման չէր 15–16 դարերու հեռաւորութենէն եկած ու մինչեւ 1922 թուականը հասած հայերէնին. Հայերէն մը, որ բովանդակութեամբ եւ լեզուագերականական տեսակէտէ անհեթեթութիւններու համայնապատկեր մը

Դարձաւ: Անշուշտ, մեր խօսքը «գրաւոր հայերէն»ի մասին է, որ որոշապէս անհամապատասխան է բանաւոր հայերէնին հետ։ Հարցը լեզուական միօրինակութեան մասին չէ, այլ սոսկ երկու լեզուածիւղերու «ուղղագրութեան միասնականութեան»։

«Աբեղեանական ուղղագրութեան» կալուածէն ներս, կորսուեցան եւ անհետացան հարիւրաւոր ածանցներ, արմատներ, ինչպէս նաեւ հոլովումի եւ խոնարհումի ձեւեր։ Դժուարացաւ զանազանել հարիւր յարկէն, համրը յամբէն, հոյլը յոյլէն, հողին յոռիէն, հարիւր յարիէն, սէրը սերէն . . . : «Հ» եւ «Յ» տառերու նման նոյնացան «Ե» եւ «Է», «Ո» եւ «Օ», «Ի» եւ «Վ» տառերը։ Այս պատճառով, գրաւոր հայերէնին մէջ այլակերպուեցան եւ իմաստազրկուեցան հազարաւոր բառեր։ Դասական Հայերէնէն յառաջացած ձեւեր՝ դարձան լեզուաքերականօրէն անմեկնելի (օրինակ՝ յամենայնդէպս՝ համենայնդէպս, յիրաւի՝ հիրաւի, յառաջ՝ հառաջ, հառաջագոյն, յերկինս՝ ենրկինս, ի չարէ՝ ի չարե, եւայլն, եւայլն)։

Անհաւատալի:

Եւ սակայն, գիտակցութեամբ եւ «մասամբ նորին» աղաւաղեցին Հայերէնի լեզուական էութիւնը։

Մեսրոպեան Հայերէնը հիմնուած է տրամաբանութեան եւ անթերի լեզուամուածողութեան վրայ։ Այդ պատճառով ալ գիտական է եւ ժամանակներու հետ մրցելու ընդունակ լեզու մը։ Ասոր համար, կամուրջը՝ որ Դասական Հայերէնէն կ'անցնի աշխարհաբարին, պէտք է պահել եւ պահպանել ամուր, որովհետեւ առանց այդ տրամաբանական կամուրջին՝ «լեզուական Բարելոն» կը ստեղծուի, ինչ որ անխուսափելիօրէն պատահեցաւ արդէն։

Դասական Ուղղագրութեան գիտականութիւնը ապացուցուած է 1600 տարի։ Մինչ նոյն բանը կարելի չէ ըսել «աբեղեանական ուղղագրութեան» մասին, որ կեղծ ու շինծու օրէնքներով ու կանոններով կառուցուած հայերէն մըն է։ Շատ հաւանաբար, այդ տարիներու համայնավար կառավարութեան իշխանաւոր-ներուն (այս պարագային ծանօթ են մեզի յատկապէս Աշոտ Թովկաննիսեանի եւ Պողոս Մակինցեանի անունները) հարկաւոր էր «աբեղեանական ուղղագրութեան» պէս բան մը, որպէսզի հնարաւոր ըլլար Հայաստանի ժողովուրդը հեռացնել կամ կտրել բազմահազար տարիներու ազգային մշակոյթի արժէքներէն, Եկեղեցին եւ Հայ Սփիւռքէն։

Այս հարցը -ուղղագրութեան փոփոխութիւնը- քաղաքական հարց էր։ Ուրիշ ոչինչ։

1921ի Յունուարին, «Հայաստանի լուսժողկոմ Աշոտ Ցովհաննիսեանի հրաւերով՝ Երեւանում Արեղեանը զեկուցում է կարդում մեր ուղղագրութեան բարեփոխութեան մասին:... Այս զեկուցումը կոմիսարը տպագրել տպով՝ ուղարկում է հայ լեզուի մշակութիւն ու լուսաւորութեան բնագաւառի աշխատողներին, Արեղեանի կարծիքով, ցանկանալով լսել նրանց խօսքը: Բայց ո՞չ մի տեղից կարծիք չի' ստացում, քանի որ այդ գրքոյնի, որ դեռ աւանդական ուղղագրութեամբ էր գրուած, առաջին էջում լուսժողկոմի կողմից ասւած էր. Լուսաւորական նպատակի եւ կիրարկման միջոցների տեսակետից՝ «ուղղագրութեան հարցը քաղաքական հարց է, եւ հայ լեզուի ուղղագրութեան ոեփորմի խնդիրը Հայաստանի յեղափոխական իշխանութեան հերթական խնդիրներից մինը»¹:

Պատմական իրականութիւն եւ ճշմարտութիւն: Զի' կարօտիր մեկնաբանութեան: Ուրեմն, լեզուին Ուղղագրութիւնը այլափոխեցին քաղաքական յետին նպատակներով, արհեստականօրէն եւ ազգի կամքին հակառակ:

Ծանօթ են մեզի միւս բոլոր բացատրութիւնները, որոնք կը ճգտին վաւերացնել անհեթեթութիւն մը, որուն քաղաքական միտումը բացայացտ է այլեւս: Մանկական միամտութեան հոտունի յատկապէս այն մօտեցումը թէ «նոր ուղղագրութիւնը» աւելի «մատչելի է ժողովուրդին»: Ասիկա միայն չքմեղանք մընէր՝ ծածկելով համար յետին միտքը այդ օրերու չարամիտ քաղաքականութեան: Որովհետեւ մատչելիութիւնը չի' կրնար երբեք գիտական որոշիչ պայման ըլլալ:

Դժբախտաբար, վերջերս, իր մէկ գրութեամբ, այս մտահոգութիւնը կը յայտնէր նաեւ Ակադեմիկոս Սերգէյ Արքահամեան.- «Ո՛չ ո՛ իրաւունք ունի պահանջելու, պարտադրելու, որ մարդ իր լեզուին տիրապետի հին հայերէնի անյաղբահարելի դժուարութիւնները: Եւ քանի որ դա կարող է յաջողութել շատ քիչերին, ուրեմն ժողովուրդի գրագիտութիւնը լուրջ վտանգի տակ է դրւում»²:

«Աբեղեանական Ուղղագրութիւնը» խզումն էր Հայերէնին իր անցեալէն ու կառոյցէն: Նոյն նպատակին ծառայեց նաեւ անթիւ օտար բառերու անտեղի եւ այլասերիչ գործածութիւնը՝ Մեսրոպ Մաշտոց Վարդապետէն 1500 տարիներ ետք:

Անցան տարիներ, ծանր տարիներ . . . :

1. ԳիՒԲՈՒԴԱՎԱՐԱՆ Ս. Վ., Հայերէնի ուղղագրութեան պատմութիւն, Երեւան, 1973, էջ 324:

2.Տե՛ս «Պատմաբանական Հանդէս», 1997, հտ. 1, Երեւան, էջ 91:

Եւ այնքան երկար խօսուեցաւ այս մասին անցեալին՝ ըՍ-փիւռքի մէջ: Իսկ վերջերս, Հայրենիքի անկախացումով, լեզ-ուական այս հարցը վերարձարծուեցաւ թէ՛ Սփիւռքի եւ թէ՛ նաեւ Հայրենիքի մէջ ապրող անկեղծ ու ողջամիտ մտաւորականներու, լրջամիտ խմբաւորումներու, ինչպէս նաեւ «Դասական Ուղղագրութեան» ծանօթ լեզուաբաններու կողմէ³:

Հետեւաբար, «ուղղագրութեան հարցը» գոյութիւն ունի: Եւ այս հարցը արծարծուն է աւելի քան երբեք:

Հայ Սփիւռքը, շուրջ ուժուուն տարիներէ ի վեր, ակնդէտ կը սպասէ Հայերէնի Ուղղագրութեան «միասնական» հարցի լուծումին: Չխորացնենք Հայրենիքի եւ Սփիւռքի միջեւ եղած ան-ջրաբերը: Խուսաստանի համայնավար վարչակարգի անկումով՝ 1991ին Հայաստան գտաւ իր երազած անկախութիւնը: Կարելի է յուսալ նաեւ, որ «սովետական» կամ «Աբեղեանական Ուղղագրութիւն»ն ալ հասնի իր վիճակին, որպէսզի «Մեսրոպեան Ուղղագրութիւնը» վերադառնայ ու վերահաստատուի:

Խորքին մէջ, «լեզուն» է որ իր մէջ կը պահէ եւ սերունդէ սերունդ կը փոխանցէ «հող»ի, «արմատ»ի, «աւանդութեան», «ինքնութեան եւ «Հայրենիք»ի յղացքները եւ անոնց մտածողութիւնը:

3. Հարցը իսկապէս հրատապ է: Կ'արժէ նկատի ունենալ գոնէ վերջին տարիներուն սփիւռքեան մամուլին մէջ յայտնած Հայաստանի եւ Սփիւռքի գրիչներու կողմէ ստորագրուած քանի մը նշանակալից գրութիւնները՝ անշոշտ Հայերէն Լեզուի «Դասական Ուղղագրութեան» եւ «միասնական ուղղագրութեան» առընչութեամբ: Կու տանք յօդուածներու տպագրական հերթականութեամբ: ԵԱՐՏԸՆԵԱՆ Հ. ՏԱՐՏՅԱՆ ՎՐԴ., Մեծ Աղյուս Սփիւռք կամ Աերկային արձանագրումը, «Բազմավիպ» (Հայագիտական պարբերագիրք, Վենետիկ-Իտալիա), 1996, թիւ 1-4: ՄԻՐԻԶԱՆՆԵԱՆ Լեհին, Ապագան Մեսրոպեան Ուղղագրութեամն է, «Յառաջ» (օրաթերթ, Փարիզ), 1997, երեքշաբթի, Փետրուար 18: ՏԵՐՏԵՐԵԱՆ ԲԱԳՐԱՏ, Հայերէնի ուղղագրութեան միասնականացման խնդիրը նախ եւ առաջ ժաղաքական է, «Յառաջ», 1997, երեքշաբթի, Մայիս 6: ՄԻՐԻԶԱՆՆԵԱՆ Լեհին, Լեզուն լեզուարանների մենաշնորհը չէ, «Յառաջ», 1997, Ուրբաթ, Օգոստոս 1: ՄԻՒՔՃԵԱՆ ՎԱՂԻՆԱԿ, Վերադարձ դասական ուղղագրութեան, «Յառաջ», 1997, Շաբաթ-Կիրակի, Օգոստոս 2-3: ԶՈՒԳԱՍՏՋԵԱՆ ԲԱՐԳԵՆ, Խարխլուել է ուղղագրութեան «Պերլիմեան Պատը», «Ասպարէզ», (օրաթերթ, Լու Անձելը), 1997, Ուրբաթ-Շաբաթ, Նոյեմբեր 28-29: ՄԱՏ-ԹԵՌՈՍԵԱՆ ՎԱՐԴԱՆ, Ուղղագրութեան խնդիրն շուրջ, «Յառաջ», 1997, Զորեքշաբթի, Դեկտեմբեր 17: ԹՈՒՇԵԱՆ ԱՐՓԻ, Ուղղագրութեան հարցը չէ մոռցուած, «Յառաջ», 1998, Շաբաթ-Կիրակի, Փետրուար 7-8: Կոչ մը «Յանուն միասնական ուղղագրութեան» խորագիրով, ստորագրած են Հայաստանին տասնմէկ մտաւորական-գիտնականներ, տե՛ս «Յառաջ», 1998, Շաբաթ-Կիրակի, Փետրուար 7-8: ՀԱՅԵԱՆ ՏԻԳՐԱՆ, Սփիւռքի հետ յա-

«Մեր մեջ, սերունդէ սերունդ գլխաւորաբար ԼԵՋՈՒՆ է որ կը փոխանցուի, որ կապ կը ստեղծէ՝ աւելի քան գաղափարները կամ նուանումները: ... Մեր գրականութեան մէջ ներքին ազդեցութիւնները շատ չեն բանիր, որովհետեւ ամէն գրագէտի հետ իր գործը գերեզման կը մտնէ երբ իր ճայնը կը լուէ: Բայց լեզուն կը շարունակէ: ... Այսպէս է որ լեզուին վրայ դրուած է հսկայ պատասխանատուութիւնը՝ ազգին յիշողութիւնը եւ եկեղեցին: ... Եւ հայկականութիւն եւ հայերէն լեզու կը նոյնանան, կը դառնան մեր հաւաքական եւ անձնական ինքնութիւնը՝ նոյն ատեն: Ա՛յս է պատճառը որ հայատանցինները պիտի չհասկնան այն մոլեռանդ յամառութիւնը՝ որով մենք կ'ընդդիմանանք լեզուին ուղղագրութիւնը փոխելու կամ օտար բառեր փոխ առնենլու ամէն նիգի»⁴:

Լեզուն ազգային մտածողութիւն է: Իսկ ինքնութիւնը, մեր պարագային, զգացականի կողքէն՝ շատ աւելի մտային է, քան կենցաղային կամ սերնդային:

Հետեւաբար... Դասական Հայերէնին կամ «Մեսրոպեան Ուղղագրութեան» վերահաստատումը կամ վերադարձը պատմական անհրաժեշտութիւն:

Այս անհրաժեշտ որոշումին, քայլին եւ աշխատանքի կերպերու պատասխանատուութիւնը պէտք է ստանձնեն Հայաստանի Պետութիւնը, լեզուաբանները եւ յարակից գիտութիւններու մասնագէտները: Դժբախտաբար, սակայն, տակաւին յստակ չէ մտածողութիւնը եւ դիրքորոշումը Հայաստանի պետական իշխանաւորներուն: Լսինք՝ Պետութիւնը: Որովհետեւ ուղղագրութիւնը փոխուած ու գործադրուած է «Պետական Հրովարտակով»:

75-80 տարիներու խաւար փակագիծ մը ետք, Հայաստանի Պետականութեան հովանաւորութեամբ՝ Հայերէն Լեզուի «Դասական Ուղղագրութիւնը» պէտք է վերադառնայ Հայրենիք:

բարերութիւն՝ առանց Սփիլտի, «Յառաջ», 1998, Երեքաբթի, Մայիս 26: ՀԱՃԵԱՆ ՏԻԳՐԱՆ, Ուղղագրութիւնը որպէս անանցանելի «Պերիմի մտաւութիւն» Տիգրանը, 1998, Զորեքաբթի, Մայիս 27: ԱՆՍՏՈՐԱԳԻՐ, Վելոպատական Տիգրանը, «Յառաջ», 1998, Զորեքաբթի, Մայիս 28: ԱՆՍՏՈՐԱԳԻՐ, Վելոպատական Տիգրանը, 1998, Կապարէզ, 1998, Ուղղագրութիւնը 3-4: ՍԻՄՈՆԵԱՆ ԿԱՐԷՆ, Լեզու եւ Ուղղագրութիւն, (Պատմութիւն, Քաղաքականութիւն, Գաղափարաբանութիւն), «Նոր Օր» (Շաբաթաթերթ, Լու Անձելը), 1998, Դեկտեմբեր 17, Դեկտեմբեր 24, Դեկտեմբեր 31 եւ յաղորդաբար:

4. ՕԾԱԿԱՆ ՎԱՀԵ, Հարիւր տարի առաջ, տե՛ս «Յառաջ» (օրաթերթ, Փարիզ), 1998, Հինգշաբթի, Յունուար 15, էջ 2:

«Հին (դասական), սովորական եւ ընտանի ուղղագրութիւնը՝ հայ ազգին համար ո՛չ միայն լեզուական պահանջ, այլեւ զգացման լուրջ խնդիր է: Եւ բաղճալի է անոր ամբողջական վերահաստատումը, որով կը հաւատանք թէ հայ գաղութ-ներու սրտերը աւելի սերտօրէն պիտի կապուին Մայր Հայաստանի հետ, բառնալով գրական հաղորդակցութեան խզումը՝ որ առաջ բերաւ վերջին ուղղագրական փոփոխութիւնը»⁵:

Կը հաւատանք մեր ժողովուրդի քաջարի ողջմտութեան:

Հ. ՏԱԶԱՏ ՎՐԴ. ԵԱՐՏԸՆԵԱՆ

5. ՆԱՀԱՊԵՏԵԱՆ Հ. ԳԱԲՐԻԵԼ ՎՐԴ., ՀԱՑՈՒՆԻ Հ. ՎԱՐԴԱՆ ՎՐԴ., ՂԱԶԻԿԵԱՆ Հ. ԱՐՍԵՆ ՎՐԴ., Վեմետկոյ Միթարեանց կարծիքը Հայերէն ուղղագրութեան մասին, Վենետիկ, 1927, էջ 15: